



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

76

2

L-85

my. w6

2010

ՀԱՅՐԱՆ

ԿԵՆՑԱՂՈԳՈՒԽ ԳԻՏԵԼԵԱՑ

Ա.

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՎՏՈՎԱՆԱԴՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ԴԱՍ ԶՈՐԵՔՏԱՍԱՆԵՐՈՐԴ



ԻԹԵՌՈՍԻԱ.

Ինպարանի Խաղիպեան Ուսումնարանի Հայոց

1861.



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ԱՍՏՈՒՃԱՇՈՒՆՉ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԱՎՏՈՒԱՆԱՇԽՈՒԵԶ ՍՈՒՐԲ ԳՐՈՅ

սրայելացիք երբոր տեսան թէ Մովսէս շատ ուշա-
ցաւ Սինա լեռան վրայ, Ահարոնին գլուխը ժողվեցան
ու ըստն անոր յանդգնաբար թէ «Մովսէս անունով
մարդը զմեզ հանեց եգիպտոսէն, բայց չեմք գիտեր թէ ուր
մասց, ի՞նչ եղաւ. եկուր դուն մեզի աստուած՝ մը շինէ
որ ճամբայ ցուցընէ մեզի. — Արի' եւ արա մեզ աստուա-
ծըս' որ առաջնորդեսցեն մեզ. զի այրն այն Մովսէս, որ
Եհան զմեզ յեգիպտոսէ, ոչ գիտեմք զի' Եղեւ նմա»: Ահա-
րոն կրնար ըսել ժողովրդեան թէ «Զէք-ամընար այդպիսի
քան մտածելէն ու ըսելէն: Զէք տեսներ Սինա լեռան վրայի
ամպն ու անոր ծայրի կրակը չէք գիտեր որ Մովսէս այն-
տեղն է, եւ քանի մը օրէն Աստուծոյ կողմանէ օրէնքներ ու
կարգադրութիւններ պիտի բերէ ծեզի: Ի՞նչ շուտով մոռցաք
ծեր խոստումն որ ըրիք ամէնքը մէկէն Աստուծոյ. ի՞նչպէս
շուտ մոռցաք Աստուծոյ տասը պատուիցանքին առաջինն ալ
երկրորդն ալ, որով կապսպըէ ծեզի որ իրմէ զատ Աստուած
չնանչնաք, եւ ամենեւին կուռք չշինէք ու չպաշտէք. ուրեմն
այդ ի՞նչ խօսք է որ կիամարձակիք ինձի ըսելու թէ «Աստուած
մը շինէ մեզի որ ճամբայ ցուցընէ մեզի». եւ այն: Բայց Ահարոն
ալ կերեւնայ թէ այն տկար մարդիկներէն էր որ ժողովը ոց
վրայ իշխանութիւն մը որ կառնուն, կմոռնան թէ իրենց պարտ-

քը աղեկ կատարելու համար՝ պէտք է որ քաջութիւն ունենան մինչեւ իրենց կեանքը դնելու։ Վախցաւ ժողովրդեան սպառնալից աղաղակէն, չուզեց նոցա խօսքին դէմն առնուլ. միայն թէ ըստ որ «Գնացէք ծեր կանանց ու աղջկանց ականչներուն ոսկի օղերը քաշեցէք հանեցէք ու ինձի բերէք»։ Միտքը դրածէր անշուշտ բարեմիտն Ահարոն՝ թէ ժողովրդեան ագահութիւնն ու կանանց զարդասիրութիւնը կյաղթէ նոցա աւելորդապաշտութեանը, ու այն ոսկիները չտալու համար ետ կկենան նաեւ կուռք շինել տալու խորհրդէն. բայց խարուեցաւ։

Վազեցին այն խովարարները, ժողվեցին իրենց ընտանեաց քովըն եղած ոսկիէ օղերն ու զարդարանքները առին բերին Ահարոնի. Ահարոն ալ առաւ, հալեցուց, ու անով հորթ մը թափել տուաւ ա՛յն ձեւով՝ ինչպէս որ կծեւացընէին եգիպտացիք իրենց պաշտած Ապիս ըսուած կովը։ Ժողովրդութը, որ երկար ատեն եգիպտոս կեցած լինելով՝ վարժեր էր այն կովապաշտութիւնը տեսնելու, եւ գուցէ մէջերնին մարդիկ կային որ իրենք ալ պաշտեր էին Ապիսը, այն թափծու հորթը տեսածներուն պէս ըսին թէ «Ով Խորայէլացիք, զծեզ եգիպտացւոց երկրէն հանող աստուածը՝ սա է»։ Այս ընողներուն միտքը թերեւս այն ալ էր որ Խորայէլացիք նորէն եգիպտոս դառնան, ազատին Մովսեսի դրած ու դնելու օրէնքներէն, եւ հեթանոսական համարձակութեամբ եւ անկարգութեամբ անցընեն իրենց կեանքը։ Ահարոն տեսնելով որ ժողովուրդը հաւնեցաւ իւր շինած կուռքին, անոր առջեւը սեղան կանգնեց, ու երկրորդ օրը բոլոր ժողովրդեան առջեւը զոհեր ու ողջակէզներ մատոյց ոսկիէ հորթին, ժողովուրդն ալ մեծ կերուխում ընելէն ետքը՝ լսաղալու ելաւ. — «Եւ նստաւ ժողովուրդն յուտել եւ յըմպել, եւ յարեան իխաղալ»։

Մարդս թէպէտ եւ իիոգեոյ եւ իմարմնոյ բաղկացեալ է, բայց ֆշմարիտ աստուածպաշտութիւնը ամէն անգամ սովորեցուցած է իրեն թէ հոգին քան զմարմինը վեր ու պատուաոր է, ուստի եւ պէտք է աւելի հոգայ, աւելի խնամէ հոգին քան թէ մարմինը, եւ միայն հոգւոյն համար խնամէ նաեւ մարմինը. կերակուր՝ հանգստութիւն ու զուարձութիւն այնչափ միայն տայ մարմնոյն՝ որչափ որ հարկաւոր է առողջութիւնը պահ-

պանելու համար, եւ ոչ թէ այն կերպով որ իբր թէ ամենեւին հոգի ալ չունենար: Խսկ կռապաշտութիւնը եւ ուրիշ ամէն մոլորական կրօնքները՝ աւելի մարդուս մարմնոյն հանգստութիւն տալու համար եղած են՝ քան թէ հոգւոյն. ուստի նիւթական, մարմնապաշտ ու աշխարհասէր կընեն զմարդիկ, եւ անբան անամոց կնմանցընեն: «Եւ նստաւ ժողովուրդն յուտել եւ յըմպել, եւ յարեան իխաղալ»:

Աստուած ըսաւ Մովսեսի թէ « Դնա շուտ վար իջիր. վասն զի եգիպտոսէն հանած ժողովուրդդ մեծ անօրէնութեան մէջ է. այդպէս ահա շուտով ոտքի տակ առաւ քու հրամաններդ, ու թափծու հորթը Աստուծոյ տեղ դրած կպաշտէ: Կտեսնեմ որ այդ ժողովուրդը խստապարանոց է, այսինքն խօսք հասկընալու միտք ու կամք չունի. Թող տուր որ պատժեմ պատուհասեմ զինքն ու աշխարհիս երեսէն վերցընեմ, եւ զքեզ ընեմ մեծ ազգի մը գլուխ»: Մովսէս, որ աւելի Աստուծոյ փառքը եւ ժողովը դեան աղէկութիւնը կուզէր' քան թէ իր անձին շահն ու պատիւը, իսկոյն ընկաւ Աստուծոյ առջեւը, աղաչեց պաղատեցաւ որ չբարկանայ այն ժողովրդեանը վրայ' որում այնչափ բարիք ըրեր էր. «Եգիպտացիներն ալ որ լսեն՝ ի՞նչ պիտի ըսեն ըսաւ. պիտի կարծեն թէ դու մէկ անողորմ Աատուած մըն ես որ ժողովուրդդ հանեցիր բերիր այս տեղերը՝ որպէս զի ջարդես ու աշխարհիս երեսէն վերցընես զինքը: Թող անցնի Տէր, քու բարկութիւնդ՝ յիշելով քու Աբրահամ, Խսահակ ու Յակոբ ծառաներդ, որոց խոստացար որ զաւակնին օրինես բազմացընես ու Քանանացւոց երկիրը տաս իրենց»:— Մովսեսին այս սրտառուց միջնորդութիւնն ու մէջի խօսքերն ալ մեծ յանդիմանութիւն են այն բողոքականներուն, այսինքն փոօթէսթաններուն, որ սրբոց բարեխօսութիւնը չեն ընդունիր' իբրեւ անօգուտ բան եւ աւելորդապաշտութիւն: Աստուածաշումնը յայտնի կըսէ թէ «Աստուծոյ բարկութիւնն իջաւ, ու ի՞նչ պատիժ որ սպառնացեր էր ժողովրդեան տալու՝ չտուաւ: — Եւ ցածեաւ Տէր իչարեացն զոր ասաց առնել ժողովրդեանն իւրում»:

Իջաւ Մովսէս լեռնէն վար՝ Յեսուայ հետ մէկտեղ, երկու քարեղին տախտակները ծեռքը: Երբոր քիչ մը վար եկան, ու ժողովրդեան *

աղաղակը սկսաւ լսուիլ, թեսու դարձաւ ըսաւ Մովսեսի թէ «Բանակին մէջ պատերազմի ծայն կայ: — Այն ձայնը կտրին պատերազմողներու ծայն չէ, ըսաւ Մովսէս. հապա գինւով խելքերնին կողուսած մարդոց ծայներ են որ կլսեմ ես»; Բանակին որ մօտեցաւ ու աչքովը տեսաւ ոսկին հորթը կանգնած, ու ժողովութեամբ տակնուվրայ եղաւ, ու ծեռքին քարէ տախտակները գետին զարկաւ կոտրտեց:

Ժողովութեը յանկարծակիի եկաւ, եւ զինքը այն բարկութեան մէջ տեսնելով սարսափեցաւ: Խսկոյն առաւ Մովսէս այն հորթը, ծգեց կրակին մէջ հալեցուց, յետոյ խարտոցով (Եյէով) մանր մանրեց, քրին մէջ ցանեց ու ջուրը խմել տուաւ խրայելացոց որ հասկընան թէ ո՛րքան ամօթ էր իրենց Աստուծոյ տեղ դրած պաշտել այն բանն որ ոչ միայն հոգի չունի, հապա նաեւ զայն էրեն ու փոշի դարձընելով փնացընելը՝ մարդուս ծեռքն է:

Թեայ դարձաւ ըսաւ Ահարոնին. «Այդ ժողովութեը քեզի ի՞նչ ըրեր էր որ այդպիսի ահագին մեղքի մէջ ծգեցիր զինքը. — Զի՞նչ արար քեզ ժողովութեր, զի ածեր իվերայ դոցա զանհնարին զմեղսդ»: — Արդեօք ո՛րչափ իշխանաւորաց, ո՛րչափ դատաւորաց, ո՛րքան եկեղեցականաց, եւ քանի՛ քանի առանձնական մարդկանց ալ կհաջընէ Աստուած, ու պիտի հարցընէ դատաստանին օրը թէ «Այդ ժողովութեը, այդ մարդը ի՞նչ ըրած ունէր քեզի որ այս կամ այն մեղաց մէջ ծգեցիր զինքը քու չար օրինակովդ կամ չար խրատներովդ»: Հայրե՛ք ու մայրեր, ծեր անմեղ տղաքը ի՞նչ ըրեր էին ծեզի որ այդպէս ուսմունքէ հեռու, աստուածապաշտութենէ՛ պաղ, կրթութենէ զուրկ, չար օրինակներու մօտիկ, բարի օրինակներէ հեռու պահեցիք գիրենք, ու ծեզմէ ալ աւելի անկիրթ, ամբարիշտ, չար ու անկիրնմտանք մարդիկ ըրիք. «Զի՞նչ արար քեզ ժողովութեր, զի ածեր իվերայ դոցա զանհնարին զմեղսդ»:

Սարսափեցաւ Ահարոն Մովսեսի խօսքերէն. «Մի՛ բարկանար վրաս, տէր իմ, ըսաւ. դուն ալ գիտես թէ այս ժողովութեը ի՞նչ յանդուգն լիրը ժողովութեր է: Ստիթեցին զիս որ իրենց

համբայ ցուցընող աստուած մը շինեմ. վասն զի այն Մովսէսը
ո՞ւր գնաց՝ ի'նչ եղաւ՝ չեմք գիտեր ըսին, եւ ըսի իրենց որ որչափ
ոսկիէ զարդարանքներ որ ունին՝ ինձի բերեն. նոքա ալ բե-
րին, առի կրակը ճգեցի, եւ այդ որթը դուրս ելաւ։ Մովսէս
նորէն յանդիմանեց զԱհարոն, եւ յետոյ ժողովրդեան մէջէն
այն անօրէնութեան գլխաւոր պատճառ եղողները պատժեիւ
ելաւ։ Բանակին դրանը քով կայնեցաւ ու ըսաւ։ «Ով որ Աս-
տուեոյ կողմն է՝ իմ քովս գայ»։ Աւսեայ որդիքը իսկոյն վա-
զեցին՝ Մովսեսի քովը ժողվուեցան։ «Աստուեոյ իրամանն է,
ըսաւ նոցա Մովսէս, ամէն մարդ թուրը առնու ու այս բանա-
կին մէկ դռնէն մէկալը վազէ ու դառնայ, եւ որչափ որ գէմն
ելող գտնէ՝ անխնայ զարնէ մեոցընէ, ոչ եղբայր նայի, ոչ ըն-
կեր եւ ոչ բարեկամ»։ Աւտացիներն ալ այնպէս ըրին, եւ այն
օրը երեք հազար հոգի ջարդուեցաւ։

Յետոյ նորէն լեռու ելաւ Մովսէս ու խնդրեց Աստուեմէնը
ներէ ժողովրդեան յանցանքին. «Աղացեմ զքեզ, թէր, ըսաւ. մե-
ղաւ ժողովուրդն այն մեղս անհնարինս . . . արդ եթէ թողու-
ցուս նոցա զմեղս իւրեանց՝ թող, ապա թէ ոչ, զնջեա եւ զիս
իդպրութենէ քումմէ յոր գրեցեր. — թէ որ կամենաս ժողովը-
դեան սոսկալի մեղքին թողութիւն տալ, տուր. ապա թէ ոչ,
զիս ալ աւրէ հանէ քու հաւատարիմ ծառաներուդ համրան-
քէն»։ Միայն Մովսեսի պէս ամտուածասէր եւ նշմարտապէս
ազգանէր մարդը կարող է այսպիսի ահաւոր. միջնորդութիւն
ընել առ Աստուած. իսկ այն մարդիկն որ աւելի անծնասէր են
քան թէ աստուածասէր, — ինչպէս որ կըսէ Պողոս առաքեալը
թէ աշխարհիս ետքերը այնպիսիները պիտի շատնան, — այն
մարդիկն որ ազգասէր եմք ըսելով կպարծին, ու աւելի իրենց
նիւթական շահն ու պատիւը կիբենտեն՝ քան թէ ազգին
օգուտը, ո՛ըչափ իեռու են Մովսեսի բռնած համբէն։ Եւ մեր
ազգն որ իրեն մեղացը համար ալ այսքան փործանքներու եւ
թշուառութեանց մէջ ընկեր է հազարաւոր տարիներէ իվեր,
արդեօք այն պատճառաւ ալ չէ՝ որ Մովսիսի նման առաջնորդ-
ներ խիստ քիչ ունեցեր է։

Զիշաւ Աստուած Մովսեսի աղաչանքին, պատասխան տուաւ

անոր Թէ «Ես այն մարդը միայն դուրս կիանեմ իմ ծառայիցս ցուցակին որ մեղքի տէր եղած են: Բայց դուն իջիր գնա, առաջնորդէ այդ ժողովրդեանն ու տար հասցուր այն տեղն որ ըսեր եմ քեզի. իմ հրեշտակս դարձեալ քու առջեւէդ պիտի երթայ»:

Այս որ լսեց ժողովրդը Մովսեսի բերնէն, սաստիկ տըրտմութեամբ իանեց ձգեց վրայէն իրեն զարդարանքներն ու սուգ մտաւ: Մովսէս ալ շատ աղաջանքով հազիւ խօսք առաւ նորէն Աստուծմէ որ իւր ամենողորմ գթութեամբը վարուի այն ապերախտ ժողովրդեան հետ ու երեսէ չճգէ զինքը. բայց իւր վրանը (չատըթը) առաւ բանակին դուրս դրաւ այնուհետեւ՝ որպէս զի աւելի պատկառելի լինի բիրտ ժողովրդեան. եւ այն վրանն էր որ ըսուեցաւ Խորան վկայութեան:

Ով որ խնդիրք մը ունէր ընելու՝ բանակին դուրս կերթար' վկայութեան խորանը. իսկ երբոր Մովսէս խորանէն ներս կը-մտնէր, Խորայէլացիք իրենց վրաններուն առջեւը կեցած կնայէին: Մովսեսի ներս մտած ատենը ամպէ սիւնը վար կիշնար, խորանին դրան առջեւը կկենար, եւ Աստուած մէջէն Մովսեսի հետ կխօսէր. ժողովուրդն ալ կիշնար երեսի վրայ երկրպագութիւն կընէր:

Աստուածաշունչը կըսէ այս տեղ Թէ Աստուած Մովսեսի հետ դէմ յանդիման՝ այսինքն յայտնի կերպով կխօսէր՝ իբրեւ իւր բարեկամին հետ. «Եւ խօսէր Տէր ընդ Մովսիսի դէմ յանդիման՝ որպէս ոք զի խօսիցի ընդ բարեկամի իւրում». Մովսէս ալ տեսնելով Աստուծոյ իրեն ընած ողորմութիւնն ու շնորհքը, մէկ կողմանէ աւելի կխոնարհէր, մէկ կողմանէ ալ սէրն ու երախտագիտութիւնը աւելի բորբոքելով՝ փափաքը շարժեցաւ զիստուած տեսնելու. «Եթէ գտի շնորհս առաջի քո, ըսաւ, ցոյց ինձ զանձն քո յայտնապէս. ցոյց ինձ զիառս քո»: Ասով կուզէր միանգամայն ապահով լինել որ Աստուած միշտ հետք պիտի լինի եւ պիտի առաջնորդէ իւր ժողովրդեանը:

Պատասխան տուաւ Աստուած Թէ «Քու այս խնդիրքդ ալ կկատարեմ, եւ մինչեւ վերջը կառաջնորդեմ ձեզի, վասն զի քու սրտիդ անմեղութիւնն ու հաւատարմութիւնը աղէկ ճանչ-

ցեր եմ. բայց զիս տեսնելով կարելի բան չէ. մարդ մը չկրնար իմ երեսս տեսնել ու ողջ մնալ. « Ոչ տեսանէ մարդ զերեսս իմ եւ ապրի »: Եւ յիրակի. ի՞նչապէս կարող է ողորմելի եւ չափաւոր արարած մը տեսնել, եւ այն՝ մարմնաւոր աչօք, զԱստուած՝ որ անհուն եւ անսահման է բնութեամբ, եւ գերագոյն հոգի լինելով միայն հոգւոյ աչքին, այսինքն մարդուս մտքին կերպով մը տեսանելի կիամարուի, եւ ոչ երեք բովանդակապէս : Բայց իրեն հաւատարիմ ծառային մխիթարութիւն եւ քաջալերութիւն մը տալու համար՝ կամեցաւ որ նա իւր աստուածային փառաց իբր թէ մէկ նշոյլը կամ թէ շուքը տեսնէ : « Գնա, ըսաւ, այս ինչ մեծ քարին ճեղքէն նայէ : իմ փառքս անոր դիմացէն անցած ժամանակը՝ ծեռքովս ես այն ճեղքը կփակեմ, եւ անցնելս վերջը կտեսնես զիս, բայց ոչ երեսս »: Եւ այնպէս տեսաւ Մովսէս Աստուծոյ փառքը, եւ ըսուեցաւ Աստուածատես մարգարէ :

Աւետարանին մէջ կըսէ Քրիստոս Տէրն մեր . « Եւանի՝ որ սուրբ են սրտիւք, զի նոքա զԱստուած տեսցեն . — Երանի՝ անոնց որ սրտերնին մաքուր ու արդար է, վասն զի նոքա զԱստուած պիտի տեսնեն »: Յայտնի բան է որ այս աստուածատեսութիւնը իրօք երկինքը պիտի տրուի արդարոց, եւ ոչ թէ երկրիս վրայ. Թէակէտ եւ գտնուին երկրիս վրայ ալ Մովսեսի նման սուրբ եւ արդար մարդիկ որ Աստուծոյ փառաց գոնէ մէկ նըշոյլը տեսնեն մտօք, եւ անով մխիթարուին : Բայց զԱստուած այնպէս տեսնել՝ ինչապէս որ ինքն է բնութեամբ, այսինքն այնպէս բովանդակել աչքով կամ մտքով՝ ինչապէս որ մեր աչքը կըբռվանդակէ մեր դիմացի առարկաները, կարելի չէ ամենեւին՝ ոչ միայն մեզի, այլ եւ ոչ հրեշտակաց : Եւ ասոր համար ըսուած է ահա դարձեալ Աւետարանին մէջ թէ « ԶԱստուած ոչ ոք ետես երեք . բայց Միածին Որդին որ է իծոց Հօր՝ նա պատմեաց »:

Սուրբ Հայրն մեր Գրիգոր Լուսաւորիչ գեղեցիկ խորիրդածութեամբ մը կըսէ թէ Մովսեսին այն կերպով Աստուածային փառաց մէկ նշոյլը տեսնելը օրինակ էր այն հրաշափառ աստուածատեսութեան որ պիտի ունենար յետոյ թաքոր լեռը, եղիա

մարգարեին հետ երեւնալով առաքելոց, երբոր Քրիստոսի Տեա-
ռըն Աթոռոյ աստուածութեան փառքը յայտնուեցաւ մարմնոյն
վրայ, պայծառակերպութեանը օրը:

Յետոյ Մովսէս Աստուծոյ հրամանաւը նորէն երկու հատ քա-
րէ տախտակներ պատրաստեց ու Ելաւ Սինա լեռը. քառասուն
օր քառասուն գիշեր իոն կեցաւ ծոմ քերնով՝ ամպին մէջ ծած-
կուած, եւ առաջին տասնաբանեայ պատուիրանքը գրեց անոնց
վրայ, ուրիշ շատ օրէնքներ ալ ընդունեցաւ Աստուծմէ, եւ
տախտակները ձեռքը բռնած' իջաւ լեռնէն վար: Ահարոն եւ
բոլոր ժողովուրդը նայեցան տեսան որ Մովսեսի երեսը փառա-
ւոր լուսով պայծառացած կիայլի' Աստուծոյ հետ խօսելուն
նշան, ու վախցան քովը մօտենալու: Մովսէս չէր գիտեր իւր
երեսին փոխուած լինելը. ուստի զարմանքով մը կանչեց զա-
նոնք քովն ու պատմեց անոնց Աստուծոյ իրեն ըսածներն ու
ապսպրածները: Յետոյ իւր երեսը քող մը ծգեց, ու ժողովը-
դեան հետ խօսած ժամանակները անով կենար, իսկ Աստու-
ծոյ պատգամ հարցընելու որ կերթար՝ Վկայութեան խորանը,
քողը վար կառնուր:

Խորան Վկայութեան ըստւածը քառակուսի մեծ վըան (չամթը)՝
մըն էր, երկայնութիւնը յ30 կանգուն, լայնութիւնն ու բարձ-
րութիւնը 40: Երկու մաս բաժնուած էր. մէկը կըսուէր Սըրու-
թիւն, միւսը Սըրութիւն սըրոց, որ առջինէն վարագու-
թով մը բաժնուած էր: Առաջնոյն երկայնութիւնը քսան կանգուն
էր, եւ այն տեղը դրուած էին առաջաւորութեան հացերուն
սեղանը, եօթնաջահեան ոսկիէ աշտանակը, եւ սեղան խնկոց
ըսուած ոսկիէ սեղանը: Խսկ երկրորդ մասին մէջ դրուած էր
տապանակը, որ անփուտ փայտէ շինուած եւ ներսէն ու դըր-
սէն ոսկիով պատաճ սնփուկ էր, երկու կանգուն ու կէս եր-
կայնութեամբ, կանգուն ու կէս լայնութեամբ ու կանգուն ու
կէս բարձրութեամբ: Վըան երկու հատ քերովքէք կային, եր-
կու ծայրը՝ երես երեսի կեցած, ու Թեւերնին անտուկին վրայ
տարածած: Խսկ մէջը պահուած բաներն էին գլխաւորապէս
տասը պատուիրանաց երկու քարեղէն տախտակները, մանա-

Նայով լեցուն սափորը, եւ Ահարոնի ծաղկած գաւազանը՝ որոյ
վրայ յետոյ պիտի խօսիմք։ Վարդապետ Մատուռ Խորութ
Վկայութեան խորանը չորս վարագուրով ծածկուած էր. ա-
ռաջինը ծիրանի, կապուտակ ու կարմիր, երկրորդը այծու
բրդէ հիւսած. երրորդը ոչխարի մորթէ՛ բուրդը կարմիր ներ-
կած, եւ չորրորդը նոյնպէս ոչխարի մորթէ՛ բայց մութ կա-
պոյտ ներկած; Խորանին դուռը արեւելեան կողմէն էր միայն.
Չորս դին ալ մեծ գաւիթ մը ունէր՝ նոյնպէս վարագոյրներով
ու ոսկէզօծ սիներով ձեւացած, երկայնութիւնը հարիւր կան
գուն, լայնութիւնը յիսուն. եւ այն գաւթին մէջ էր սեղան
ողջակիզաց ըսուածը, այսինքն այն պղնձէ սեղանն որ ող-
ջակէզներն ու զոհերը վրան կդրուէին մորթելէն ետեւ ու ամբողջ
կայրուէին; Ժողովուրդը այն գաւթին մէջ կժողվուէր աղօթք ընե-
լու եւ զրի մատուցանելու համար. իսկ վկայութեան խորանը
միայն քահանաները կմըտնէին խունկ ծխելու, բայց սրբութիւն
սրբոց ըսուած տեղն միայն քահանայապետը կրնար մտնել,
այն ալ տարին մէկ անգամ։

Այս ըսաճներէս ալ կիմացուի որ վկայութեան խորանը շար-
ժական տաճար կամ եկեղեցի մի էր Խրայելացւոց համար, եւ
Աստուած կամեցեր էր որ նոքա այնպիսի առանձին սուրբ տեղ
մը ունենան իրենց աստուածպաշտութեան պարտքը կատարե-
լու; Երբոր ճամբայ կընէին, քահանաներն ու Ղեւտացիները
կիանէին տեղէն այն խորանը, կտանէին հետերնին. ու երբօք
տեղ մը իջնային, բանակին մէջտեղը խորանը կիաստատէին,
ու անոր չորս կողմը տասուերկու ցեղերը կարգաւ իրենց վը-
րանները կընէին։

Աստուած կամեցաւ որ ժողովուրդը ոչ միայն մեծ պատկա-
ռանք ու մեծարանք մը ունենայ այն տեղլոյն՝ ուր որ նոցա
աղօթքը եւ զոհերը պիտի ընդունէր ու փառքը պիտի յայտնէր
անոնց, հապա նաեւ անոր շինութեանը եւ զարդարանքին մաս-
նակից լինելով՝ իւր երախտագիտութիւնն ու աստուածսիրու-
թիւնը ցուցընէ; Հրամայեց Խովսեսի ձեռքովն որ ամենայն մարդ-
սրտէն ի՞նչ որ բխի՝ ընծայ բերէ Աստուածոյ, ոսկի, արծաթ, պը-
դինի, բրւրդ, ներկած մորթ, անփուտ փայտ, վարելու եղ,

խունկ, եւ այլն. ժողովուրդն ալ՝ արք եւ կանայք՝ զարմանալի եռանդով այնչափ նիւթ՝ այնչափ զարդարանք բերին դիզեցին Մովսեսի քովն որ Մովսէս հարկադրեցաւ քարոզել տալ ժողովը քերդեան որ դադրին նոր բան բերելէն, վասն զի չափէն աւելի էր արդէն բերուածը:

Այսպէս ահա երբոր ժողովրդեան մը սիրտը կշարժի բարեպաշտութեան գործ մը կատարելու, եւ մէկմէկու բարի օրինակէն աւելի ալ կվառի կըորբոքի այն գործը գլուխ հանելու, հարկ կլինի մինչեւ բռնի արգելու նոցա եռանդը: Եւ այս կերպով է որ մեր ազգին մէջ ալ այնքան հոյակապ եկեղեցիներ շինուեր ու զարդարուեր են ատենով, ու այժմ եւս կշինուին ու կզարդարուին, թէպէտ եւ առաջինէն շատ պակաս եռանդով:

Վկայութեան խորանին եւ անոր մէջի ամէն բաներուն ի՞նչ պէս եւ ի՞նչ ծեւով շինուելիքը Աստուած ապսպրեր էր Մովսեսի. բայց գլխաւոր շինողն էր Բեսելի էլ անունով մէկը, անոր ալ օգնական' եղիաքը, երկուքն ալ բարեպաշտ, հանճարեղ ու հոգելից մարդիկ:

Խօսքերնիս շատ կերկըննար' թէ որ այստեղ մանրամասն կերպով պատմէինք նաև քահանայացետին ու քահանայից զգեստները, անոնց նիւթը, ծեւերը, զո՞ի խունկ՝ եւ աղօթք մատուցանելու կերպերը, եւ այլն, որ տեղնիտեղը գրուած են աստուածաշնչին մէջ: Յրինակի համար' այստեղ միայն քահանայացետին զգեստները ստորագրեմք: Մարմնոյն վրայէն բեհեզէ (պիւրիւննիւլէ) կամ ազնիւ ու բարակ քթանէ շապիկ մը կիագնէր որ մինչեւ ոտքը կիասնէր. անոր վրայէն կապայի ծեւով կապոյտ հագուստ մը, որոյ վրայի շուրքէն բոժոժներ կամ մանր զանգակներ կախուած էին՝ նռան ծաղկի ծեւով բրդէ ծոպերու իետ խառնըւած: Կապային վրայէն եփուգ անունով երկայն ու լայն գօտի մը կկապէր' ազնիւ լաթի վրայ բանած, որ մեր կըկնածալ ուրարին պէս՝ ուսերէն կիջնար ու մէջքին վրայ խաչածեւ կըկապուէր: Այն եփուդին երկու ուսերուն վրայ մէկմէկ ազնիւ քարեր կային՝ ամէն մէկուն վրայ Խորայելացւոց վեց վեց ցեղին անունները գրուած: Նմանապէս եփուդին խաչածեւ կապուած տեղը քառակուի հաստ լաթ մը կաը գեղեցիկ բանուած-

քով, վրան տասուերկու զանազան գոհարներ, ամէն մէկուն
վրայ Խըրայելացւոց մէկմէկ ցեղին անունը գրուած, Եւայս
զարդը կըսուէր բանակ դատաստանաց: Քահանայապետին
թագը՝ քահանայից սաղաւարդէն անելի փառաւորէր, բայց ձեւ-
ւը որոշ չգիտցուիր. գլխաւոր տարբերութիւնը այս եղած կե-
րեւնայ որ ճակտին վրայ ոսկիէ թիթեղ մը կար՝ դէպի Ետեւը
կապուած, Եւ անոր վրտյ գրուած էր, Սը բութիւն Տեառն:
Ասոնք լսելով՝ հարկաւոր խորիրդածութիւնն որ պէտք է
ընեմք՝ այս է որ ուրեմն Աստուծոյ հանոյ Եւ ընդունելի բա-
ներ են այն արտաքին զարդարանքները, հանդէսները, արա-
րողութիւնները՝ որ մարդուս միտքը Եւ սիրտը կարժեն ար-
ժանաւոր պատիւու պատկառանք ցուցընելու աստուածպաշտու-
թեան մէջ: Ուրեմն շատ կսխալին այն ոուտ փիլիսոփաներն ու
փրօնթէսմաններն որ մտքերնին դըեր են թէ արարողութիւն-
ները աւելորդ բաներ են, մանաւանդ թէ աւելորդապաշտու-
թիւն կիամարին զանոնք: Նոցա այս մոլորութեանը դէմ ըսե-
լու շատ բան կայ. բայց մեք բաւական համարիմք այսքանը
միայն յիշեցընել ծեզի այստեղ, պատուական ժողովականք, որ
աշխարհիս երեսը մէկ տեղ մը՝ մէկ ժամանակ մը եղած չէ որ
մարդիկ կրօնք մը՝ հաւատք մը ունենան ու այն հաւատքը զա-
նազան արարողութիւններ չունենայ. վասն զի մարդս իհոգւոյ
Եւ իմարմնոյ բաղադրուած լինելով՝ ամէն իւր հոգեղէն զգաց-
մունքներն ալ դըսի ծեւերով կյայտնէ. ինչո՞ւ համար ուրեմն
իւր աստուածպաշտութիւնն ու բարեպաշտութիւնն ալ պիտի
չյայտնէ միաբանական աղօթքով, երկրպագութեամբ, երգե-
ցողութեամբ, խունկ ծխելով, երագներ վառելով, զոհ Եւ պա-
տարագ մատուցանելով, ուստեր ընելով, Եւ այլն, երբոք
այն արարողութիւնները օրինաւոր ու վաւերական կերպով
դրուած ու հաստատուած են Եկեղեցւոյ մէջ իսկզբանէ իհտէ:

Քրիստոս Տէրն մեր աստուածային բերնովն ըսած է Աւետա-
րանին մէջ թէ «Հոգի է Աստուած, Եւ երկրպագուաց նորա հոգ-
ւով Եւ ճշմարտութեամբ պարտ է երկիրպագանել». բայց ասով
չարգիլը մարմնոյ երկրպագութիւնը Եւ աստուածպաշտութեան
արտաքին կարգերն ու արարողութիւնները, հապա կուզէ որ

գիտնամք թէ մեր աստուածպաշտութիւնը սրտանց ու հոգւով
պիտի լինի, եւ ոչ թէ դրսուանց միայն, մարդկանց ազգին երեւ
նալու համար, նիւթապէս եւ տգիտաբար: Այս դժուազը ցըսար
երբօք վկայութեան խորանը մէջի ամէն սպաններովն ու զարք
դարանքներով վերջացաւ, Մովսէս անոր նաւակատիքը կատա-
րեց, եւ տասուերկու օք տասուերկու ցեղին գլխաւորները զոհ
հեր մատուցին առջեւը՝ ողջակիզաց սեղանին վրայ: Ճարապայ
Այն տարւոյն ետքերը Մովսէսի աները Յոթոր առաւ թերաւ
նորա Սեպիովդա կինն ու երկու որդիքքը, Գերսամ եւ եղիազար,
եւ Մովսէս միջով ու պատուով ընդունեցաւ զինքը: Երկրորդ
օքը տեսաւ Յոթորն ոք Մովսէս առաւոտէն մինչեւ իրիկուն ժոհ
զովքեան դատաստանները կտրելու նստելով չափէ դուրս
կաշխատի. «Խնչ է այդ քու քրածդ, ըսաւ. ինչը ս համար դուն
մինակ գլխով այդ անտանելի աշխատութիւնը վրադ առեց ես
որով թէ՛ դուն կը առաջարուիս, եւ թէ ժողովրդը: Եկուր քեզի
խրատ մը տամ, բայց դարձեալ դու գիտես, դուն դարձեալ
Աստուծոյ իրամանները ժողովրդեան իմացընողն ու ապսպրողն
եղիք, բայց ժողովրդեան մէջէն ընտրէ զօրաւոր՝ այսինքն խօս-
քի տէր, աստուածապաշտ, արդարասէր եւ հպարտութեան
թշնամի մարդիկը անոնցմէ հազարապետներ, հարիւրապետներ,
յիսնապետներ ու տասնապետներ որոշէ, ոք ժողովրդեան դա-
տաստանները նոքա տեսնեն միշտ, ու միայն երբոր մեծ բան
մը պատահի՝ քեզի հարցընեն: Այսպէս ոք ընես, դուն ալ կը նան
դիմանալ, Աստուած ալ քեզի ոյժ կուտայ, ժողովրդոն ալ գոյի
կիմինի»: Մովսէս մտիկ ըրաւ աներոջը խօսքին, վասն զի ոչ ինք-
նահաւան էր, ոչ ուրիշի խորհուրդը արիամարիոդ, եւ ոչ իւր
կամքն ու կարծիքը յամառութեամբ պաշտով, եւ այնուիետեւ
աւելի հանգիստ կերպով իւր պարտքն ու պաշտօնը կատարեց:
Յթետոյ դարձակ Յոթոր իրեն քաղաքը:

76

0023390

2013

